

ԲԱՃՆԵԳԻՆ

Տարեկան
100 ԳՐԱՆԸ

Վեցամսեայ
50 ԳՐԱՆԸ

Արտոն. եւ Պատ. Տնօրէն
ԲԻՐԸ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

Հասցէ
ՊԱՔՐՃԵԱՆ ԵՂԲԱՐՔ

Գրասենեակ
ՀԱՅ ՍՎԱՌԻՏԱԿԱՆ ՏՈՒՆ

Հասը 5 ԳՐԵ.



ՊԱՏՐԱՍ

V. KIBRISLIAN

ԿԻՍԱՄՍԵԱՅ ՕՐԿԱՆ ԻԶՄԻՐԻ ՀԱՅ ՊՈՅ-ՍՎԱՌԻՏՆԵՐՈՒ

BADRASD

Organe des Boy-Scouts Arméniens.
de SMYRNE

ΜΗΑΔΡΑΣΤ

ΟΡΓΑΝΟΝ ΤΩΝ ΑΡΜΕΝΙΚΩΝ ΠΟΣΚΟΝΩΝ
ΣΜΥΡΝΗΣ

ՆԵՐԿԱՅ ՄԱՆՈՒԿՆ Է ԱՊԱԳԱՅ ՄԱՐԴԸ

ABONNEMENT

Annuel
10 Frs.

Six-mensuel
5 Frs.

Direct. et Ger. Resp.
PETER COUYOUMDJIAN

Adresse
BAKIRGIAN FRÈRES

Bureaux
SCOUT-ROOM ARMEN.

Հասը 5 ԳՐԵ.



Հայ Ակումբի Մարմն. Դիւղի Վարչութիւնը եւ Գոլապօլի Ա. խումբը
Le Conseil Administratif et l'Équipe Arménienne de Football de Smyrne

ՆՈՐՀՐԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ

ՃԵՍԱՐԻՏ ՈՒՂԻՆ

Ընթերցող բարեկամներ, կը խնդրեմ ձեզմէ որ ունկնդրէք զիս:

— Երէկ սոսկացի՝ կարգաւով տեղի ունեցած հանգէսներու նկարագրութիւնը. այսօր կը տեսնեմ պաշտօնական երգումներ որոնք կը կատարուին փողերով, դրօշներով և ցոյցերով. կրկին սոսկալի խառնակութիւն մը...

Ինչո՞ւ արդեօք այս աղմկարար հանգէսները, այս ցուցամուսնիքները հանրութեան առջեւն որ զմեզ իբրև զինուորական պատրաստուողներ կը նկատէ.

— Ինչո՞ւ արդեօք այն երգումներու շարքը զորս մանուկը կ'արտասանէ գողգոջուն ձայնով հասարակութեան մը առջև որ զբօսանքի համար միայն եկած է հոն:

Վստահ եմ թէ Ձեր պատասխանը պիտի ըլլայ. «Երգումը նուիրական բան մըն է որով արարողութիւն մը անհրաժեշտ է».

Բայց ես ընդունելով այդ, պիտի ուզէի որ իսպառ ջնջուին զինուորական ցոյցերը. թող ըլլայ արարողութիւն մը, բայց սկառաւական արարողութիւն մը, սկառաւական շրջանակի մէջ, այսինքն անտառներու մէջ:

Փախէ՛ք հանրային վայրերէ, աղմուկներէ...

Թափանցեցէ՛ք անտառին խորը, բնութեան ծոցը, բանակումի մը կըրակին շուրջ, թող պետին ձայնը ձեզ՝ խօսի բարեկամութեան շուրջ և ձեր սրտերուն մէջ զրօշմէ՛ իտէալը. և այս՝ չ'ըլլայ ի ձայն փողոյ և թմբկի:

Ձեռք ուզեր մեր գործին հայրենասիրական ոգին պակսեցնել. բայց հայրենիք պիտի սիրցնենք մեր սկառաւներուն, անցնելով զանոնք հայրենական լեռներէն եւ ձորերէն, այսպէս

և որ պիտի սորվինք ա՛լ աւելի լաւ հանջնալ մեր երկիրը, ա՛լ աւելի սիրելի զայն:

Այո՛, հեռաւոր անտառին մէջն է որ պիտի դարձնենք մաքուր հոգի մը առողջ մարմնոյ մը մէջ, հոն է որ պիտի պատրաստենք ուղղամիտ, ասպետական ոգւով օգտակար մարդիկ. հոն է որ հեռանալով ներկայ կեանքի տափակութիւնէն, պիտի ստանանք նոր ուժեր՝ լուսաւորելու համար մեր շուրջը... և քաղաք վերագործին մեր սկառաւական վարմունքով, պիտի ցոյց տանք ինչ որ ենք:

Սկառաւորմը նոր կեանք մըն է, իր ուրոյն սկզբունքներով, մեր դաստիարակութիւնը աւելի կատարեալ է, մեր մէթոտով մանուկը ա՛լ աւելի կը ՀԵՏԱԲՐՔՐՈՒԻ:

Կիրարկենք ուրիշն այս մէթոտը իր ճշմարիտ ուղղութեանը մէջ, և հանրութիւնը հասկնալով մեր նպատակը, առաջինը պիտի ըլլայ մեզ իր ձեռքը կարկառելու զոր ցարգ կը զլանար ան.

Պետե՛ր, դուք ա՛լ աւելի պարտաւոր էք անկեղծօրէն փարիլ ձեր պարտականութեան, զգուշանալով ցոյցերէ և ցուցամուտութիւններէ:

Ձեր անձով օրինակը տուէ՛ք՝ ուղղամիտ և համեստ աշխատողի մը. հոն է ահա յաջողութիւնը. փողերու և թմբուկներու աղմուկէն հեռու, իբր պարզ և զուարթ ընկերներ ապրեցէ՛ք, և բարի գործերով ու օգտակար արարքներով հանրութեան համակրանքը շահեցէ՛ք. ցոյց տուէ՛ք թէ սկառաւորմը պատերազմական շունչը ապրեցնելէ հեռու՝ իր միջազգային ուժովը կարող է աշխարհի պարզեւելու մարդկութիւն մը լաւագոյն ընկերակցութեամբ:

Revue d'Education Nationale
Թարգմ. ԶԱԽԻՆ ՅԱՐԵԹԵԱՆ



ԻՄԲԱՐԴՐԱԿԱՆ

ՍԿԱՌԻՏԻՉՄԸ ՁԻ ԿԻՆԱՐ ՈՐՈՇ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՄԸ ԾԱՌԱՅԵԼ

Խոստացած էինք այս հարցին անդրադառնալ սոյն խմբագրականով. պիտի շօշափենք ստորև գայն, բայց թէ քանի մը խօսք անհրաժեշտ կը համարենք՝ իբրև նախաբան կերպով մը, անցնելու համար բուն նիւթին:

Սկառտիզմը անհատներու քմահաճոյքը չէ, ան ունի իր օրէնքները որմէ դուրս ելլել, պիտի նշանակէր եղծանել ամբողջ շարժումը և գայն անելի մը առաջնորդել:

Ի՞նչ, արգահատելի վիճակ մը պիտի տիրէ երբ, անունի մը ցուցադրութիւնը տուն տար ոմանց այնքան գեղեցիկ շարժումը շահագործելու և անոր մէջ կարծես որոնելու այն՝ զոր այլուր չեն կրնար գտնել, իրենց հասարակ ուղեղին անգործութեանը պատճառաւ:

Սկառտիզմը մաքուր ճամբան է, անոր մէջ կը բարձրանայ մարդ, սրբաբերով իր թերութիւնները ո՛չ թէ զանոնք ի յայտ բերելու և շեշտելու թերի հոգը որոնելու հոն՝ հոտ է որ մեծ սխալը երեւան պիտի գայ:

Վերջերս յայտնի վեթերան Պր. Մինաս Զերազ—համբաւաւոր գրագէտ, նախկին—Տեսուչ կեդրոնական վարժարանի, Ազգ. ժողովի ատենապետ— կը գրէր յօդուածի մը մէջ. «Հայը համոզուած է որ առողջ դաստիարակութիւն մը պիտի նուազեցնէ իր թերութիւնները, ասոր համար է որ սկսած է սկառտի լեզուներ կազմել յարաճուն եռանդով»:

Մեր մեծայարգ ազգակիցը, այս խօսուած ասացուածքով իր յոյսը կը դնէ սկառտիզմին վրայ, ու ատով է որ «Ազգը պիտի նուազեցնէ իր թերութիւնները» և ոչ թէ բազմապատկէ զանոնք:

Եթէ երբեք կարելի չէ անկեղծ հոգիներ գտնել, լաւ է քանդել ամէն ինչ, քան տանիլ գործը հիմնուած առօրեայ սին և անարժան փառքի մը վրայ առանց սպազայ տեսլականի:

Եւ ամէն մարդ «պէտք է երեւի այնպէս ինչպէս որ է» և «թող ջանայ ըլլալ այն ինչպէս որ կ'ուզէ երեւիլ». այս ըլլալու է նշանաբանը սկառտ եղբայրներու և այն ատեն, արժանի պիտի ըլլան ամէն յարգանքի և փառքի— եթէ կ'ուզեն:

Ինչպէ՞ս որ անհատները չ'են կրնար իրենց քմահաճոյքին խաղալիկ դարձնել սկառտիզմը ինչպէս ըսինք, այնպէս ալ որեւէ կազմակերպութիւն որ ըսկառտութենէ հեռու է չի կրնար գայն ծառայեցնել 'ի շահ իրեն: Այո՛, սկառտը կը հասնի բոլոր բարենպաստակ գործերու, բայց ատոր համար չէ եղած, անոր բարին կը սաւառնի բոլոր շօշափելի՝ մասնակի— հիմնարկութիւն— բարիներու միջև և սակայն ոչ մէկն է անոնցմէ:

Եթէ այսպէս առանձին չ'ըլլար այն, կուսակցութիւն, միութիւն, և ասոնց նման այլ կազմակերպութիւններ պիտի կրնային իրենց սկառտները ունենալ, ասիկա ծիծաղելի չ'պիտի ըլլա՞ր արդեօք...:

Պատանին իր շուրջը բարին պիտի տեսնէ միայն և սկառտիզմին մէթոտը գայն ցոյց տալու ամէնքէն ընդունուած է. տղուն միտքը պէտք չէ խաթարել, այլ պահել մաքրութեան կեդրոն մը և կեանքի կուռին մէջ թողուլ որ որոշէ իր ուղին առանց գայն քաշել տալու յառաջագունէ:

Սկառտիզմը ուրեմն մեկ է, անկախ այլ հիմնարկութիւններէ և ով որ կը փորձէ իր անձին կամ որոշ հաւաքականութեան մը ծառայեցնելու կը հեռացնէ գայն իր կոչումէն և նպատակէն:

Հայ անհա՛ս, եթէ կ'ուզես որ հայրենիքիդ ապագայ քաղաքացիները ըլլան ուղղամիտ, եւ կորովի, քաջալերել սկառտական օրկանները, գնէ «Հայ Սկառտ» մը օրկան Հ. Մ. Ը. Մ.ի:

Հ. Պ. Ս. Մ. — ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հ. Պ. Ս. Մ. ի

ԲՈԼՈՐ ԽՄԲԱՊԵՏՆԵՐՈՒՆ և

ՍԿԱՌԻՏԵՐՈՒՆ

Համաձայն Կ. Պօլսոյ մեր սկառտ ընկերներուն, յետ այսու սքսուած բաւար պիտի գրուի ՍԿԱՌԻՏ անուանուած քեամբ. նոյնպէս պիտի (leader) եւ Առաջին պետ (chief leader) աստիճանները պիտի կոչուին՝ ԱՌԱՋՆՈՐԴ եւ ՎԱՐԻՉ ԱՌԱՋՆՈՐԴ:

«Երկրորդ կարգ»ի բնութիւնները լրացնելու համար հետեւեալ քաղաքները որոշուած են.—

- | | |
|--------------------------------------|--|
| 1.— Երկու ամիս նորոգմայ Մարտ 31, 922 | |
| 2.— Նախնական դարման » 26 | |
| 3.— Իրօշխօսութիւն Յունի. 29 | |
| 4.— Սկառտի վագր » 22 | |
| 5.— Հետք գտնել եւ հետեւիլ Մարտ 12 | |
| 6.— Կրակ շինել Փետր. 26 | |
| 7.— Կերակուր եփել » 26 | |
| 8.— Խնայողութիւն Մարտ 5 | |
| 9.— Կողմնացոյց Փետր. 19 | |

Վերոյիշեալ բնութեանց համար որոշուած են հետեւեալ դասախօսները.

Ա. Բանակ.— Պ. Պ. Բ. ԳՈՒՅՈՒՄՉԵԱՆ

ԵՒ. ԹՈՐՈՍԵԱՆ, Մ. ՄԱՐՏԻԿԵԱՆ

Գ. Բանակ.— Պ. ԶԱԻՆ ԶԱԲԷԹԵԱՆ

Է. Բանակ.— Պ. ԱՐԱՄ ԹՈՎԱՆՆԷՍԵԱՆ

Ը. Բանակ.— Պ. Յ. ԳԱՋՏԱՂԵԱՆ:

Ոեւէ պայմանի անյաշող բնութեան պարագային նոյնը պիտի կրնայ կրկնուիլ նշանակուած քաղաքներ երկու ամիս յետոյ:

«Առաջին կարգ»ի բնութիւնները պիտի սկսին Ապրիլ 1, 1922ին, որու մասին անհրաժեշտ յայտարարութիւնը պիտի հրատարակուի աւելի վերջը:

Մ. ԵԱՆԸԳԵԱՆ

Ընդհ. Պետ

Հայ Պոյ—Սկառտներու Միութեան

ՍԿԱՌԻՏԻՉՄԸ ԻԶՄԻՐԻ ՄԷՉ

ՀԱՅ ՍԿԱՌԻՏԱԿԱՆ

Ա. ՈՂԻՄՊԻԱԿԱՆ

Նախաքայլն էր ան, նախաքայլը ապագայ նաւասարդեան խաղերու և արժանի էր քաջալերութեան, մինչդեռ, աւաղ որ չ'գնահատուեցաւ ընդմիջում հայուն կողմէ, որու ցանցառ մէկ մասը միայն գիտակից իր պարտականութեան հանդէպ ցեղին բարոյական ու ֆիզիքական դարգացման և ուսնացման, փութացած էր իր ներկայութեամբ քաջալերել օրուան կազմակերպիչներն ու նորահաս մրցորդները:

Մրցումները տեղի ունեցան կատարեալ կանոնաւորութեամբ, ըստ

խտագայ ցանկին, և առաջին հան-
գիստացաւ իզմիրի Ա. Բանակը 20 նի-
րով 4 ի դէմ: Օրուայ շամբիօն յայ-
տարարուեցաւ Պ. Մ իհրան Շահինեան
(իզմիրէն) որ շահեցաւ 2 Ա. և 1 Բ.
մրցանակ:

Սկառուական խիստ յաջող անցքէ
մը վերջ, մրցումները տեղի ունեցան
հետեւեալ կարգով և արդիւնքներով.

1. Պարկով վազք փոքրերու. — ա.) Ս.
Քովրովիկեան (ի) Բ. Պ. Շրքունի
2. Կռքամարտ. — Ա. Բանակէն Պընք. Վ.
Մարաշեան եւ Ն. Բարունակեան
3. Հեռաւորութիւն ցատքի. — ա.) Բ.
Պոլաթեան (ի) Բ. Մ. Շահինեան (ի)
4. Պատգարակաշինութիւն եւ վիրաւորաց
փոխադրութիւն սկառուներու կողմէ:
5. 3 քայլ ցատքի. — ա.) Մ. Շահինեան (ի)
6. Ժ. Շահինեան (ի)
7. 100 մէթր փազք. — ա.) Գ. Եռունի (ի)
8. Շրքունի (ի)
9. Բարձրութիւն ցատքի ուժով. — ա.) Բ.
Պոլաթեան (ի) Բ. Մ. Շահինեան
10. Գետնախնկոյն հաւաքել փոքրերու ա.)
Պընք Բանակ
11. Վազք 1500 մէթր. — ա.) Մ. Շահինե-
ան (ի) Բ. Մ. Աւագեան (ճրդ Բանակ)
12. Պարանոցովութիւն. — ա.) իզմիրի Ա.
Բանակ,
- Ընդհ. Պետ Պր. Մ. Եանգեանի
փակման խօսքէն վերջ տեղի ունեցաւ
մրցանակաբաշխութիւնը:
- Բարենիշ մը ողիմպիական յանձ-
նախմբին ժրջան անդամոց, մը-
րդներուն, Ա. Բանակին բոլոր ա-
նոց որոնք օտարեցին ուղղակի կամ
անուղղակի գործին՝ յաջողութեան եւ
1922ին.... Ե. Թ.

«ՊԱՏՐԱՍՏ»Ի ԹԵՐԹՈՒՆ ԹԻՒ 2

ՖՈՒԹԲՈՒԼԻ ՕՐԵՆՔՆԵՐ

(ՅԱՐԱԿԻՅ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ)

ՕՐԵՆՔ 1

(Ամփոփում)

Խաղը կը խաղացուի իւրաքանչիւր
կողմ 11 հոգիով. խաղաւայրի տարա-
ծութիւնը պէտք է ըլլայ առ առաւելին
130 կամ առ նուազն 100 հարտա եր-
կայնութիւն և առ առաւելին 100 հար-
տա կամ առ նուազն 50 հարտա լայ-
նութիւն:

Խաղաւայրը կը գծուի սահմանա-
գծերով. ծայրի գծերը կօլի գծերն են
խիկ քովտի գծերը դուրսի գծեր
(out line). դուրսի գծերը ուղղանկիւն
լինելու կօլի գծերուն հետ:

Իւրաքանչիւր անկիւնի վրայ դրօ-
շակ մը կը դրուի 5 ոտք բարձրու-
թեամբ. խաղաւայրին մէջտեղէն գիծ
մը պէտք է գծուի ամբողջ լայնու-
թեան վրայ. իսկ կեդրոնը յարմար
կէտ մը պէտք է ունենայ 10 հարտա
չըջագիծով մը:

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Հաւաքեց Բ. Գ.)

Կատուները քնացած վիճակի մէջն
իսկ կ'զգան:

— Գօթի լիւան պատրաստելու
համար պարզապէս հասարակ մէլանին
մէջ շաքար աւելցուցէք.

— Զգեստներու համար լաւագոյն
հակաքիւլիչը արեւին դէմ ուղղակի ցու-
ցադրութիւնն է:

ՃՇՊՈՒՄ ՄԸ

«Պատրաստ»ի թիւ 1ին մէջ «Բաթ-
րիս» թերթէն քաղելով գրած էինք
թէ Գարապարին կոտորած էր նիզակ
նետելու աշխարհի մրցանիշը:

Բայց հաւաստի աղբիւրէ կ'իմա-
նանք որ սխալ է այս լուրը. Գարա-
պարին ոչ թէ աշխարհի՝ այլ հելլենա-
կան նիզակի մրցանիշը կոտորած է մի-
այն:

ՍՍԱՑԱՆՔ

«Հայ Սկանու».— Հ. Մ. Ը. Մ. ի
կիսամսեայ օրկանին Տրդ թիւը, պատ-
կերազարդ և ճոխ բովանդակութեամբ.
հատը 5 զրշ. բաժանորդագրութիւն
տարեկան 120 զրշ.

Հասցէ՝ 26 Horassandjian Han
Sirkedji-Constantinople

Revue d'Education Nationale.— Յը-
րաններէն սկառուական ամսաթեր-
թին 7րդ թիւը. բաժնեգին՝ տարե-
կան 6,50 ֆր.

Հասցէ՝ 38, rue Keller Paris (Xie)

Կօլերը 5 մատնաչափ լայնութեամբ
ձողեր պէտք են ըլլալ որոնք 8 ոտք
բարձրութեան մը վրայ ուրիշ ձողով
մը կը միանան. իրենց միջև գտնուած
միջոցը 8 հարտա պէտք է ըլլայ:

Կօլի ձողերէն 18 հարտա հեռաւո-
րութենէն և 18 հարտա տարածու-
թեան մը վրայ պէտք է գծուին ուղ-
ղանկիւն գծեր որ կօլի գծին զուգա-
հեռաբար միանալով կը կողմեն պա-
նոյ տարածութիւնը (penalty area). Կօ-
լի կեդրոնէն 12 հարտա հեռու կէտը
կ'ըլլայ պանոյ հարուածի կէտ (Penalty
kick mark).

Գնդակին շրջագիծը պէտք է 27էն
28 մատնաչափ (inches) ըլլայ. դուրսի
կաղապարը միայն կաշիէ չիւնուած
պէտք է ըլլայ, և չ'պարունակէ ոնէ
վտանգաւոր նիւթ. մրցումի մը ըս-
կզբնաւորութեան ժամանակ գնդակին
ծանրութիւնը 13էն 15 աունսըղ (oun-
ces) պէտք է կշռէ (370-425 գրամ):

Բացառութիւններ.— Խաղաւայրը
յարդ պէտք է ըլլայ առանց խորտ ու
փորտութիւններու, իսկ անկիւնները
տափարակ պէտք է ըլլան. Սահմա-
նագծերը կիրով կը գծուի. Անկիւնի
գրօշակները պէտք չեն սրածայր ըլ-
լալ, պատահական վտանգներէն խու-

ՎԱՀՐԱՄ ԳՊՐԶԼԵԱՆ

Բաւաթ Գույումեան քիւ 38
(Ֆրանկաց Թաղ)



Կը պատրաստէ նուրբ և յստակ փո-
րադրութիւններ, վաճառականական
կնիքներ, քլիշէներ, անտէնտներ, մօ-
նօկրամներ և այլն:

Կը պատրաստէ ամէն կերպ ոսկեղէն և
արծաթեղէն զործեր, նուրբ և ճաշա-
կաւոր:

Վաճառատան մէջ կը գտնուին նա-
և ֆրիսքայ ակնոցներ այլապես տե-
սակներով, ֆիւմէ պլու և այլն:

Ապսպրանքները՝ Խնամեալ
Գիները՝ խիստ աժաճ:

սափելու համար: Իւրաքանչիւր ան-
կիւնի վրայ կը դրուի մէկ հատ: Ամէն
անկիւն մէկ հարտա տրամագծով մը
պէտք է գծուի, որուն շրջանակին մէ-
ջէն կը զարնուի անկիւնի հարուած-
ները:

Բացարձակապէս արգիւտած է խա-
ղացողներուն՝ իրենց դիւրութեան հա-
մար անկիւնի գրօշակները և կօլի ձո-
ղերը հանել, հակառակ պարագային
պատիժի կ'ենթարկուին:

Կօլի ձողերը միայն փայտէ և կամ
ոնէ հաստատուն նիւթէ պէտք է պատ-
րաստել: Արգիւտած է նոյնպէս կօլ-
իքերին՝ բարձրէն հիկոյ հարուած մը
ազատելու համար կօլի վրայի ձողը
բռնելով վար քաշել. իրաւարարը կըր-
նայ խաղէն վտարել յանցաւորը: Բո-
լոր մրցումներու մէջ պէտք է կօլի
ցանցեր գործածել:

Մրցումներուն մէջ գնդակը պէտք
է հայթայթուի հրաւիրող խումբին
կողմանէ, նոյնպէս ի ձեռին ունենա-
լու է պահեստի գեղակներ: Գնդակը
լաւ ուռեցած պէտք է ըլլայ և խիւրա-
նի կապերը պէտք չեն թոյլ ձգել վը-
տանգներ յառաջ չի գալու համար:
(Շարունակելի)



ՄԱՐԶԱՇԻԱՐԶ

Առողջ միտք՝ առողջ մարմնի մէջ



ՖՈՒԹԲՈՒԼԸ ՍԵՐ ՄԷՋ

Հայկական գաւաթի մրցումներուն մասնակցելու համար «Կիլիկեան Ակումբ»-ի «Արարա» ֆուտբոլի խումբին գիմնումը ընդունուած ըլլալով Հ. Ա. Մարմն. ձիւղի վարչութեան կողմանէ, այս տարի վերոյիշեալ խումբն ալ պիտի մասնակցի Բ. խումբերու մրցումներուն, իզմիրի Բ. Մասնաճիւղ անուան տակ:

— Հ. Ա. Մ. ձիւղին դրամական ներդրումը աստիճան մը դարձանելու համար, վարչութիւնը որոշած է գանձել տալ իր պատուոյ անդամներու անդամավճարները և վստահ է թէ յաւագեթի անդամները սիրով պիտի վճարեն իրենց բաժինը, նկատի ունենալով Հ. Ա. Մ. ձիւթ թափած ջանքերը, հայ եւրիտասարդութեան ֆիզիքական զարգացման համար:

— Հ. Ա. Մ. ձիւթ վարչութեան կողմէ եղած հրաւերի մը վրայ, անցեալ շաբաթ երեկոյ Հայ Ակումբի մէջ տեղի ունեցաւ ժողով մը, խորհրդակցելու համար Հայ Ակումբի կողմէ մէջտեղ դրուած Միջազգային գաւաթի մրցումներուն շուրջ:

Այս ժողովին կը մասնակցէին «Բանիօնիս», «Աբօլլօն», Զինուորական, «Պուլնօլ», «Այտընի Երկաթուղի» և «Գասապայի Երկաթուղի» խումբերու ներկայացուցիչները, (հրաւիրուած էին նաև «Բէլօրս» և հրէական խումբերը, որոնք չեն կրցած մասնակցիլ ժողովին):

«Աբօլլօն»-ի ներկայացուցիչները յայտարարեցին թէ իրենց ակումբն ալ մէջտեղ դրած է բաժակ մը: Ուստի թեր ու դէմ վիճաբանութիւններէ վերջ ժողովը յանգած է հետեւեալ որոշման:

1. 1921-1922 տարուան համար պիտի մրցուի «Աբօլլօն» բաժակին համար, իսկ 1922-1923 տարուան համար ալ հայկական բաժակին համար:

2. Պիտի կազմուի առժամեայ յանձնախումբ մը (բաղկացած իւրաքանչիւր ակումբէ մէջ մէկ ներկայացուցիչէ), որ պիտի հսկէ այս տարուան Միջազգային գաւաթի մրցումներուն: Այս նոյն յանձնախումբը պիտի մշակէ ծրագիր մը, իզմիրի մէջ մնայուն

«Մարմնամարզական Լիկ» մը կազմելու համար:

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԻԱԹԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ

— Առջի Կիրակի տեղի ունեցան հետեւեալ 2 մրցումները:

Ա. Գօրսկիօ-Իզմիր Ա. խումբերու վերջին մրցումը որուն մէջ իզմիր յաղթեց 1ի դէմ 4 կօլով, որով Ա. խումբերու մրցումները վերջացած են:

Բ. Գօրսկիօ-Որբանոց Բ. խումբերու Գօրտէլիօ յաղթեց Օի դէմ 1 կօլով: Իսկ անցեալ Կիրակի օր տեղի ունեցաւ Բ. գաւաթի Ա. մասի երկու վերջին մրցումները:

1. Իզմիր-Գօրսկիօ, որուն մէջ Գօրտէլիօ յաղթեց Օի Գէմ 1 կօլով:

2. Գարաթաւ-Որբանոց, որուն 0 կօլով հաւասար ելան:

Առաջին մասի մրցումները վերջացած են հետեւեալ արդիւնքով:

Ա. ԽՈՒՄԲԵՐ

Իւրաքանչիւր խումբ խաղացած է 2 անգամ մրցում եւ շահած է հետեւեալ ճիւղերը:

Իզմիր — 4 նիշ

Գօրտէլիօ — 0 »

Ա. խումբերու մրցումները վերջացած են:

Բ. ԽՈՒՄԲԵՐ

Իւրաքանչիւր խումբ խաղացած է երեք անգամ մրցում եւ շահած է հետեւեալ ճիւղերը:

Գօրտէլիօ — 6 նիշ

Որբանոց — 3 »

Գարաթաւ — 4 »

Իզմիր — 0 »

Իսկ Բ. մասի մրցումներուն պիտի մասնակցի նաև իզմիրի Բ. Մասնաճիւղը, որ պիտի խաղայ երկու քաղկան մրցում իւրաքանչիւր մասնաճիւղի հետ:

Այս Կիրակի տեղի կ'ունենան Բ. խումբերու հետեւեալ մրցումները. 1.) Որբանոց — Իզմիր, և 2.) Գօրտէլիօ — Գարաթաւ:

Հ. Մ. ձիւթ Գարաթաւ
ՕՀԱՆ ՕՀԱՆԵԱՆ

ՖՈՒԹԲՈՒԼԻՍՏԻՆ ՍԻՆԱԿԸ

(Հարցումները պէտք է ուղարկել Պր. Մ. Եանըզեանի «Պատրաստ» միջոցաւ)

Հ.— (Օհան)— Կարելի՞ է յիշել թիւ ժամանակը զննակը ետ զարնել?

Պ.— Ո՛չ, օրհնէք կը պահանջէ որ անպայման ղեպի առաջ զարնուի:

Հ.— (Օհան)— Ի՞նչ է պատիժը եթէ ետ զարնուի?

Պ.— Ֆրի Բիթ կը շնորհուի միւս կողմին:

Հ.— (Զաւէն)— Մի՞թէ կա՞յ օրէնք մը որը մրցումի մը սկզբնականութեան ժամանակ խումբ մը պարտաւոր է առնուազն 8 րոպի ունենալ խաղը սկսելու համար?

Պ.— Ո՛չ այդպիսի օրհնէք մը չի կայ:

Հ.— (Տիգրան)— Երբ կոչիքքեր փոխուի առանց իրաւարարի զիտակցութեան եւ կոչիքքերը ձեռքով բռնէ զննակը ղեկը ղեկին սահմանին մէջ, ի՞նչ է օրէնքը?

Պ.— Բէ՛նձիթ կը շնորհուի միւս կողմին. ոչ մէկ կոչիքքը պէտք է փոխուի առանց նախապէս իրաւարարին յայտնելու:

Հ.— (Կարապետ)— Գօրտէլի ֆիթ կարելի՞ է ուղղակի կօլ ըլլալ:

Պ.— Ո՛չ,

Հ.— (Յարութիւն)— Իրաւարարը կրնա՞յ իր տըւած որոշումը փոխել:

Պ.— Այո՛, նախքան ղեկի և արդարաւորաբար գօրծադրել քան սխալ որոշումի մը վրայ մնալ: Ամէն պարագայի ճակ երբեք բաղձալի չի որ իրաւարարը սխալուի իր որոշումը փոխել:

Հ.— (Գէորգ)— Եթէ ֆրի ֆիթ մը դրուի կօլ գծէն վեց ետուս հեռու, պաշտպանող կողմը ո՞րք պէտք է կենայ?

Պ.— Թեեւ օրհնէք կը պահանջէ որ ֆրի ֆիթ միջոցին պաշտպանող կողմէն ռեւէ խաղացող պէտք չի մօտենայ զննակին և ետքան աւելի, իսկ այս պարագայի պաշտպանողները պէտք են կանգնել կօլ գծին վրայ:

ՄԲՈՐԸ ԳԱՐԱԹԱՇԻ ՄԷՋ

Անցեալ Կիրակի, 20 Նոյ. կէսօրէ վերջ ժամը 3ին, Գարաթաւի Բեթթալ գաղտին վրայ տեղի ունեցաւ ֆուտբոլի մրցում մը վարդանեան Ուսումն. Միութեան Մարմն. ձիւղի խումբին և Հրէական ակումբին միջև:

Հակառակ այս վերջինիս զօրաւոր դիմադրութեան Հայկական խումբը կարողացաւ յաղթական հանդիսանալ 1ի դէմ 2 կօլով, ի մեծ խանդավառութիւն Գարաթաւի հայ հասարակութեան: